



Ари. 3 2 1 0 1 2 3 4 5 Состаль

ԵԿԵՂԵՑԻ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ

ՅԱԽԼՑԻԱ.

## Հ Ի Մ Ն Ա Ր Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

Ե Կ Ե Ղ Ե Ց Ի Ո Ց Ս Ր Բ Ո Ց Վ Ա Ր Գ Ա Ն Ա Ն Ց  
Յ Օ Խ Լ Յ Խ Ա .

*Յարդյապասխա Խմբագիր Մասեաց Աղանոյ,*

Ձեր պատուական լրագիր ՄԱՍԵԱՅ ԱՂԱՒՆԻՆ իրեն թելերը բացած՝ Հայաստանի չորս կողմերը կձռնի, կերթայ, կիջնի իրեն հայրենեաց տխուր աւերակներուն վերայ, եւ նոցա անցեալ փառքը միտք բերելով, ներկայ վիճակը մտածելով եւ ապագայ կեանքը լաւագոյն պատրաստելու խորհրդածութիւններն ընելով՝ նորէն կբարձրանայ, կենէ աշխարհիս այս եւ այն կողմերը կերթայ կմտնէ՝ թէ՛ իւր համազգեաց բնիկ բազաքները, եւ թէ՛ այլ եւ այլ տեղեր ցրուած որդոցը աշխարհքները (որ երբեմն նոցա անծանօթ), եւ մէկ ձեռքը ջախարչս կանթեղ մը, եւ միւս ձեռքը սիրայորդոր քնար մը առած՝ կհրաւիրէ իւր համազգիքը դէպ իլուսաւորութիւն եւ իճշմարիտ հայրենասիրութիւն, որոնք ազգի մը բարօրութեան աղբիւրներն են եւ անոր կենդանութեան հոգին:

Պատուական Խմբագիր, դիտելու արժանի բան է նաեւ այս անգամ Ալլոյխայու բազաքիս թէպէ՛ ո փոքրիկ՝ բայց իրեն ճոցին մէջ ամփոփած այն մեծագործ եւ աստուածաշնչոյ գործառնութիւնը, այսինքն նորոգ կառուցանելի Սուրբ Նշան անուանեալ տեղւոյն յանուն ՍՐԲՈՑ ՎԱՐԳԱՆԱՆՑ ԶՕՐԱՎԱՐԱՅ եկեղեցւոյ շինութիւնը, որ սկզբնաւորեցաւ ի 5 մարտի սոյն 1862 ամի, արդեամբք եւ ծախիւք ազգասէր եւ բարեպաշտ աստիճանաւոր իշխանին Մահտեսի Վարդանայ Վարդանեանց, ի խնդրոյ Առաջնորդական Փոխանորդի բազաքիս Տեառն Գրիգորի Վարդապետի Սագինեան, հետեւեալ գովելի պատճառներուն համար:

Բազաքիս բարեպաշտ եւ ջերմեանդ Կարնեցի Հայոց գաղթական ժողովուրդը, որ իմանկութենէ մեծահաց սեղանի մը վրայ մեծցած տղու պէս սովրած էր իրեն ջերմեանդութիւնը նուիրել այս եւ այն սուրբ տեղերուն մէջ, որ միայն անոնք կհամարէր իրեն ճշմարիտ փառքն ու սեպհական պարծանքը, եւ ասոր համար էր որ բոլորովին մոռցաւ իւր անձնական փառքը, կորսնցուց զգալի հեշտութիւններն ու այս տեղ գաղթեց. բայց ափսոս որ անոնց հետ կորսնցուց նաեւ իւր հոգեւոր հարստութիւններէն մէկ քանին, այսինքն այն տեղի հոյակապ վանքերը եւ հրաշակաւոր սուրբ տաճարները, եւ փոխանակ նոցա այս տեղ ունեցաւ մի միայն Ս. Նշան անուանեալ տեղին, որ բազաքիս հարաւային կողմը բարձր բարաժայռի մը վրայ կեցած՝ կարծես թէ այն օրէն գաղթականացս վրայ իւր թելերը բացած կպաշտպանէր զմեզ, եւ մեր յոյսն ու մխիթարութիւնը նա էր միայն. վասն որոյ եւ կիրակէ օրերը շատ անգամ բարեպաշտ ժողովրդոց շատերը խումբ խումբ կերթային ու այն տեղ կբողբոտէին արք եւ կանայք, ու իրենց ջերմեանդութիւնը կնուիրէին:

Ձայս տեսանելով Սրբազան Առաջնորդը, կա-

մեցաւ այն աւերակ տեղին վրայ տաճար մը կառուցանել, — ժողովրդոց փափաքը լցուցանելու համար, — ինչպէս աւանդութեամբ ալ կրսեն թէ ատենով այս տեղ եկեղեցի կայ եղեր: Բաց յայտմանէ այն տեղւոյն շրջակայքը Մարտայ անուանեալ տեղւոյն մէջ կան երեք հարիւր տնուորի չափ Հայոց ժողովուրդ, որոց մեծ մասին աղքատ լինելուն համար՝ շատ անգամ նիւթական պիտոյից պակասութեան պատճառաւ կգրկուէին սուրբ եկեղեցւոյ ժամերգութենէն, մանաւանդ ձմեռուան օրերը, որ մեծ դժուարութիւն կլինէր ամենուն ալ՝ այն տեղէն ելնել ու եկեղեցի գալը:

Գլխաւոր պատճառներէն մէկն ալ այս է որ յիշեալ ազգասէր իշխանը, շատ ժամանակէ ի վեր կարգեալ է բազաքիս Հոգեւորական ազգային ուսումնարանին հոգաբարձուաց ընկերութեան անդամ, եւ անոր ծանրութիւնները սիրով կատարելով՝ իւր անշահասէր հոգւովը խնամ կտանի այն տեղի աղքատ տղայոց, եւ նոցա պակասութիւնները կհոգայ լիապարգեւ առատածեսութեամբ. այս եւս բաւական չհամարելով, դարձեալ Սրբազան Առաջնորդին խորհրդովը Սրբոյ էջմիածնի Սիւնհոգոսէն այն բարեհասնութիւնը առին որ նորակաւոր եկեղեցւոյս եկամուտը ուսումնարանին տրուի, եւ աղքատ տղայոց պակասութիւնները անով հոգացուի:

Եւ այս գովելի դիտմամբ երբոր սկզբնաւորեց եկեղեցւոյն հիմնարկութիւնն ընել, եւ դեռ եւս մէկ երկու օրուան աշխատութիւն չէր եղած, բարեպաշտ ժողովուրդը Հայոց ազգովիմը խնդրեցին բարեսէր իշխանէն որ գետին փորող վարպետներուն հետ իրենք ալ աշխատին. եւ երբ նորա բարեհասնութիւնը առին, մեծ ուրախութեամբ եւ ջերմեանդութեամբ լցուած՝ պատրաստեցան շարունակել հիմնափորութիւնը այս եղանակաւ: Մարտի 1-էն սկսեալ մինչեւ 29 ամէն լուր օրեր արհեստաւորներէն մի մի կամ երկու երկու արուեստակից ձեռագէտք՝ ամէնքը մէկտեղ իրենց գործաւոր աշակերտներովը առտուանց կանուխ կենէին, որը մուրճ, որը թիակ, որը փայտաւառած՝ իրենց հարկաւոր պիտոյքները պատրաստ՝ կուգային իրենց արուեստապետին խանութին առջեւը կհաւաքուէին, ուսկից իրենց համարուեստական դրօշակը բացուելուն պէս՝ թրմբուկներով, փողհարներով եւ զանազան երգերով, ոմանք ալ ըստ սովորութեան հին իսրայելացւոց՝ դրօշակին առջեւը պարելով՝ փառաւոր հանդէս մը կազմած՝ դէպի առաջադրեալ տեղին կերթային. ուր հասնելուն պէս՝ Սրբազան Առաջնորդը կուգար Վարդանեան իշխանաւորին հետ, եւ անոնց այն օրուան ընելու գործը կառաջարկուէր, հանդերձ այսու օրհնութեամբ. «Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա իմեզ, Տէր, եւ զգործս ձեռաց մերոց յաջողեա մեզ»:

Բայց ո՛րքան զարմանալի էր ասոնց անխոնջ եւ ջերմեռանդ աշխատութիւնը, որ այն սեպագեալ քարաժայռին երեսը կաւի պէս փշրելով, քիչ օրուան մէջ քառակուսի քսան սաժեն (ձողաչափ) տեղ այն տեղին մակերեւոյթը վար իջուցին, կոխեցին: Եւ յիբաւի, ասոնց աշխատութեանն ու ջերմեռանդութեանը վրայ նայող Յըշմարիտ հայրենասիրի մը սիրտը չէր կրնար առանց այս զգացմանը մնալ թէ « Հաւատք փոփոխեն զլերինս », եւ չլըցուէր աչքերը արցունքով, քանի որ վառողով եղած ականափատութիւնները որոտընդոտ շանթերու պէս կարծակուէին ու ահագին հրաձգութենէն ետնա լեռան լորձունքներուն պէս քարերուն կտորտանքը ասդիս անդին կծափեցին, բայց եւ անվնաս: Եւ զկնի, հասարակութիւնը մեղուաց խուռն բազմութեանը պէս վրայ թափելով՝ ինչպէս զարմանալի հնարքով ու մեքենաներով կշարժէին այն ահագին վէմերը. ոմանք Տօճանակներով, ուրիշները ոլն տալով, միւսները թիկն իգետին՝ ոտքն իքարը, այլք երկաթեայ գործիքներով կտանէին ու լեռան վրայէն դարովար կգլորէին: Եւ ոչ միայն սոքա, այլ եւ հին քաղաքի Վրացիք եւ լատինահայ ժողովուրդք:

Ջարմանալի էր նաեւ սոցա ցորեկուան հացկերոյթը, եւ յերեկոյին դարձը. ուր Սրբազան Առաջնորդը կերթար, եւ այն առատածեռն գաւառապետին պէս ո՛ր եւ իցէ ժամէն եկող աշխատողաց ամենուն ալ հաւասար վարձ կուտար՝ իւր եւ ազգասէր իշխանին լիաբերան շնորհակալութիւնը մատուցանելով հանդերձ Պահպանչաւ, զամէնքը գոհ կընէր եւ ուրախութեամբ տուն կդարձունէր:

Իսկ յերեկոյանալ աւուրն՝ կանանց բազմութիւնն թողլով իրենց զարդ ու պահուստները, կըփութային այն տեղը, եւ մանրակոտոր քարերուն կոյտը իրենց գոգովը կրելով պարսպէն վար կըթափէին:

Հիմնափորութեան գործողութիւնը լմննալէն ետքը, մայիսի 2-ին կատարեցաւ օրհնութիւնն գծագրութեան չափու հիման եկեղեցւոյս. ըստ կանոնի Հայաստանեայց եկեղեցւոյ, եւ ետքը՝ մայիսի 6-ին կիւրակէ օրը՝ ժամերգութեան ատենը, արդէն Սրբազան Առաջնորդը գեղեցիկ ու սրտաուռչ ճառով մը ամենուն սիրտը ազգասիրական եռանդով վառեց ու բորբոքեց՝ այնպիսի գովելի գործոց վրայ բարի նախանձով. ուստի եւ օրհնեց բարերար հիմնադիրը եւ անոր ազգայինքը, եւ յայտնեց ամենուն որ ժամերգութենէն ետքը երբոր զանգակները զարնուի՝ գան եկեղեցին, որ նորոգ կառուցանելի եկեղեցւոյս հիմնարկութեան օծման հանդէսը կատարուելու է, հոն երթան:

Պատարագէն ետքը, երբոր սուրբ Փրկիչ եկեղեցւոյն զանգակները սկսան զարնուիլ, բոլոր ժողովրդականք եւ եկեղեցական պաշտօնեայք հոն հաւաքուեցան. ուսկից Սրբազան Առաջնորդը զգեստաւորուած՝ հանդերձ քահանայիւք եւ դըպ-

րօք եւ ամենայն ուխտիւ եկեղեցւոյ եւ սուրբ մեռոնիւ, ելան մեծաւ հանդիսիւ, շարականներ երգելով եւ խնկարկուծեամբ, Թափօրապէս քալեցին ու եկան նորակառոյց եկեղեցւոյն տեղը: Հոն 16 քար օրհնեցին ըստ կանոնի Հայաստանեայց եկեղեցւոյ, նախ ջրով, եւ ապա գինեաւ լըւանալով, եւ տուին 16 ժառանգաւորաց ձեռք, որոնք եկան եկեղեցւոյ հիման համար փորուած փոսին մէջ իրենց համար սահմանեալ տեղերը կեցան, եւ պատշաճական օրհնութիւններէն ետեւ Սրբազան Առաջնորդը մի առ մի օժեց սուրբ մեռոնով այն քարերուն ամէն մէկը՝ մէկ մէկ սուրբ առաքելոց եւ աւետարանչաց անունով, եւ իւրաքանչիւրը մէկ մէկ մաքուր պատառի մէջ պատելով համբուրեց, ու Թաղեց անոնց համար նշանակուած տեղերը. որմնադիր գործաւորներն ալ մէկէն իմէկ անոնց վերայ քիչ մը բանեցան՝ տեղերն ամբացուցին:

Յետ այնորիկ դարձեալ Սրբազան Առաջնորդը գնաց եկեղեցի՝ իրեն միաբանութիւնովը մէկ տեղ, ու իրենց զգեստները թափելէն յետոյ՝ նորէն եկաւ նոր եկեղեցւոյ շէնքին քով պատրաստուած հացկերութի սեղանը, ուր բարերար հիմնադիրը բաց ի աղքատաց կերակուրներէն եւ ըմպելիքներէն՝ պատրաստել տուած էր երեք վրանի տակ երեք մեծահաց սեղան. Թող ասդիս անդին դալար խոտին վերայ քաղաքիս հասարակութեան համար ձգուած փոռոցները, ուր հրաւիրուած էին բաց ի Հայոց գաղթականաց՝ նաեւ հին քաղաքացի լատինահայոց եւ Վրաց մեծամեծներէն. ընդ որս բերդապահազնուականները, զինուորական եւ քաղաքական աստիճանաւորք, եւ քանի մի հոգեւորականք Ռուսաց եւ Վրաց:

Սեղանին վրայ համառօտ կերպով մը Առաջնորդը հասկըցուց այն տեղի բազմականաց բարերար հիմնադրին դիտաւորութիւնը, եւ իդիմաց նորին եւ ժողովրդականաց Հայոց յիշեց շնորհակալութիւն առ քահանայն Ռուսաց Վեհափառ Կայսեր գեթասիրութեանը համար. եւ այսու քըրիստոնէավայել բարեգործութեամբ վերջացաւ այն օրուան անմոռանալի հանդէսը:

Ահա ընդ գրոյս ճամբեցի նաեւ տոյն եկեղեցւոյ տեսարանագիծը, որոյ շէնքին երկայնութիւնը քսան երկու կանգուն է ըստ Ռուսաց, եւ լայնութիւնն տասներկինգ, եւ ինքը չորս սեան վրայ կեցած է երկու հոյակապ գմբէթով, որուն վրայ նայողին սիրտը՝ արդարեւ արդէն կզգայ բարերար հիմնադրին ջերմեռանդութիւնը եւ կտեսնէ անոր բարեպաշտութեան Յշգրիտ հոգին: Վասն որոյ Ջեր Գործակալութենէն կխնդրեմ որ չխնայէք այս գրուածքս մամուլի տակ առնելու, եւ Ջեր ազգասէր բաժանորդաց հաղորդելու, որով կպարտաւորէք զմեզ վերստին հաղորդել Ձեզ սորա լրութենէն ետքը եղած օծման հանդիսի նկարագրութիւնը եւ ասոր նման լուրեր:

յՑ յունիսի 1862 ամի,  
յԱթլՅիւՍ.

Մեծա յարեացական վասն Ձեր  
ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՂԱՒՈՒՐԵԱՅՑ.

